




I-217







ԱՐԵՒՄՈՒՏՔ

ԱՐՀԱԿԱԿԱՆ ԵՎ ԲՈՂՈՔԱՅԻ ԱՐԿԱՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վ. ՑԱՐԻ. թի. 1

Կը նրանարակահամբարերկաւ տեղամ. Խարք, տարին 20 դրամով
առար երեսի բանար Յաստայի ձախքը ուստապակելեց վրաց է:

1864. մայիսի 1.

ԱՐԴԻՌԻ ԽՈՍՔ

Վաստակած առաջնար գոյքը մեկնաթիւն մը առա
սու թերթիւն մէջ Այս մասայի զարդելուն պարզ լոց
շատ երեւելի տնօւնը կազմակերպութիւն ու անցելով
մեխրը չը խոսնէ ու սրբագիր կիրքերու կոչմանը պար
շր զարդին և միաբանութիւնը չը բարեկան...

Առաջին առաջնար առ ազնի տնօւնու աղքարը
մեղ անընդունելի երեւու, մասնաւ անձնական իրավի
ներքի, որ մեջաւ արտամուի և իրաւանաքի և աղասա-
թեան բնորդ կար, որու համար կրտսեր վասք մանու-
սակ թէ պարագ և առեւ պատա մարդութ... Առեւ
զայ թշնամութիւնը տուկան չէր զարդեկ ուն զայե-
լի բանութամբ ինը որ հետու կը յաջան, աղասի
գոյքը առաջնարուն ու հետու աղասի աղասի աղասի...

Ճամփանակա միջ ու թիւ ու բարակ իրաւանաքի նույն
զայ առար բաւական համար որ Սարսար Պատու ընդու և
մեր զամանակինը քնուուի վայքը և շատէ հերեւա-
թեան բաւանութ անու մէջ Չենք զամագար բառ, վաս-
քի փորձակ պատենք որ իր հունինը անբանու զանգ-
ան մը չէ...

Այս առաջնայի գեղարքի Լուս, որու թշնամ Հայու-
սար արիւնակ առ ազնին, անու մէնք անք սկսիք մի բար
առ երեւելի տնօւնու յարգար մականի և յառիթին
պաշէ Համայ յաստի Հայրենիքի մասու առ և և երշեք
Այս մասայի Հայրենիքի շահը չայկը և չը կամար մը-
տանքի մէջ զայ քանի մը մարդուն համար: Այսու
մասու կը խուրակ չը մրասաք, կը կարծանի չ'ա-
նորդուիք, կը լու չը մասաք, և Յանաւու և մասան-
ու պաշանը ու բիւներու կը թաղու... Այս բանքար արեւա-
նոց կը փափառիք որ մէր չունինը Համբութիւն լը
ակացի համար ապացին մէրի Համես աթիւն: Ամէն 1839ի
թշնամիք այսու կ'երեւական թէ կը յահնչ վասնիք

ըսեմիք չ'առինք, կը սխալիք ու անուզլուի մեջ կը հար-
կագիւն որ ներհանիք պաց առար բարեկեմ հասունակա-
թեան Արքար տանեն ի միք իրենց տան զարդելուր եւ-
ամոն բանը մեջ ծանօթ են և ՀԱՐԹԻՑՆ ԱՇԽ
շաբանը Այս առաջնարի մէջ...

Ցացուու թեամանինս իրարու պատմութիւնը պիտի պիտի
ունի երրեւ պատմանինին համանի արանուուրու
մէր յանձնը, որ ու այժմ շատերուն անձնելուի և բաց
որ իր վայքը արժեքը ունի եթի, երբասարդի անդրա-
շամբ քառամարդ անձնի ու որ մը մեկնաբար: Ցացու-
պայնինը և քանի մը անձներա թշնամութիւնը մեջ ուն-
ամոն հանդին երթամու և Հարկ եզաւ զարդան զինքի
զանիւ իրենց ուն: Ամեն երրեւ Հայրենիքի շահը և Բ
մարդու և երրեւ պատմութիւնը անհամառիւ ը
պատմութիւնը Զինքի բարեկեմինը մեր կոմքի կախուա-
յի, և պատմութիւնը չը համարձակիք բայց որ կարու
շաբանուրու մէջու պատմութիւնը...

Արքէ ձեւ և տես բանեավ չը պիտի համարութիւնը
և պատմանին չը պիտի կը անցնի և առաջնու և առաջնու...
Անտչութիւնը և Համեսանինին Ամիսի մէջ մէջ
բան շնու որդեւ և երբեն ուրարտեան նշան իսկ կը
թանին...

Կետ Հեգութիւնը համա մարգերու վրաց այն ապ-
չամու ունի ինչ որ բարու տանիք կարծ մարմանի վրաց:
Այրինի բիր ձեռք առներու և որ պատմա Հայրենինիքը
պատմի բրուն և պիտմանինին յերեւու...

Փատար Կամաւան պատմ առներու բարական, ձամա-
նակը փափուեցու և մէնք ու չը պիտի ամիսանիք կար-
ց կաման երեւու, վասնիք Հայրենինինինի անքը
մասն... Յայս անինը որ Համբերութիւն պիտի յահնչ և
պիտի այսամանին առներութիւն չէն մասու, վասնիք կը բա-
րու ունանար մէրու երեւու ձառնուներ քայլերու չը պի-
տմանիք իսկ այս և կ'երեւական թէ կը յահնչ վասնիք

վարագրուով, երեմն կրօնաւորի փիրոնով և երեմն պեղիեկի սերբով զարդարուոծ զորս կը թափուէին ու.....

Լոռիթիւն արեմն, բայց ոչ համրաւիթիւն:

Ալ մնաց երախասպիտութիւն յայտնել Այրեմնարի հաղուագիւտ պաշտօններու որոնց խրախոցով միայն պիտի կրնանք նորէն աղասութեան ծառացել եւ աղզի մղել զեզի հայրենիք: Եթ առհմանէն ելած մազմարդի մը դժուուոր պարագն է վերատին այն առհմանի մասի և ամիսուուի մէկ հոգի վերաց ու մէկ երկինքի ներքեւ....

Ազատութիւն և Հայրենիք, աշա երկու բառով մեր բարոր գաւանութիւնը: Ազատութիւն մարզու եւ աղզերու համար, ազատութիւն կրօնաքի և եկեղեցիներու համար, ազատութիւն միաքի եւ զրելու համար, մէկ խօսքով բանաք ամենք ազատութիւն, մասնդի ազատութիւնէ զարս ոչ զիստիւն, ոչ արհեստ եւ ոչ իսկ հշմարիս բարացական կրնանք երեւակայի քանա սուրի մեջ մեր կրեանքը մաշել, եաւ....

Եթ յայտնենք նաև մեր շնորհապարտութիւնը Պ. Ալիօնս Թրիբիէին որ Այրեմնարի անօրէնութիւնը գրան առան նորիւում: Պ. Ա. Թրիբիէին Եքու Սանդրալ անզ Աս զէ Մէթիէի վաղեմի աշոկերուներէն մէկին է եւ իր համեստութեան ներքիւ ոչ միայն մեծ հրամատութիւն կը որոշէ այլ եւ ազատութեան համար անզրազուելի մէկ բարեկամէ արեմն մեզ սիրուուի և ազատութեան համապամավ:

Ուզգինք արեմն զէս ի Հայրենիք ազատութեան համբացէն: Այս համրու ծայրը միայն կը զանափ բառուութիւն բարձրացնաք եւ գալուութիւն արեմն մեզ սիրուուի:

Հայրենիք մորգու անկախութիւն զանափ համար եւ ազատութիւն բազ հանուր մորգկութեան ծառացերու միաքուի:

Ա. Ա.

ԱԶԳԱՅԻՆ

Երկար առենք, ի մէր նամակներ կը զրուին մեզ Պահսէն եւ քանի մը արգայիններ կը ինպրեն որ մեր կարծիքը յայտնենք Սահմանադրութիւն բառած նիւթին վրայ: Արդէն մէր կարծիքը շատ ուղեւորներու եւ Հայրենակիցներու ծանօթէ: Բւասի զրեթէ անօգաւու կը ուղղենք զայն կոտ երկնել եւ նոր քննութիւն մը սկսի

ֆուատ Յաշային վահմինիքով վաւերաւթիւն զտած ճշ-մարտութեան մը վրայ փորձաքար զարնելով...: Ֆուատ աղնի Յաշային հայտակութիւնը կը բաւ եւ երանութեան ասպագովի մը վալուսար հաստատելու համար: Ֆուատ վեհանձն Յաշային չնորհքը կ'ընդունինք ուրեմն ան-քննին եւ մէնք ալ, առհմանաւոր Պօլսկիներէ եռեւ, կը համութակինք իրեն երկար օրեր մաղթել որ հանեցաւ վեղիբի զրոշմը Հայերուն չնորհել առաս սիրուով եւ առաս միտքավի...: Գիտազին այս զրոշմը թագ կ'արձէ եւ Պօլսկի Հայերը մանաւանդ կ'ստիպաւին զայն հմա-յեկի պէս կարծիքերան վրա զրոշմել ու փառաւորուի հացեկերայթի երթաւու տակն: Առաւած զիրենք զէ աշըք պահէ եւ տեսնաւած կամ տնտես փորձանք-ներէ հեռու տանի: Մէնք որ նախանձ ինչ ըսել է չինք զիստի իրենց հետ կը փառաւորուինք եւ առհման կը զննենք մեզ Սահմանադրութիւնը շը քննել հապա երկինք հանել զայն զրոշմը: Տանախումը իր օրաթամաւմ չը կ'եցուիր: ամեն մարդ սկսանաց կ'երգէ: պառանք ուրեմն մենք ալ ամե-նուն հետ, — ապրէ, բիւր ապրէ Ֆուատ հայտաւը Յաշային Յա-շայնն...:

Առկէ զատ՝ անհնարին է հիմնաց լիօրէն քննութիւն ընել առանց զէսպերը յիշերու, եւ զէսպերը յիշել նորէն կ'իրքեր շարժելու սիմի նմանի: Աչ կ'իրք շարժել կ'առ-դենք եւ ոչ սիրա: Մէր բան նպատակն է միտքերը շար-ժել եւ զանանք կ'եղծիքներու առհմանէն զուրս հանել...: Երբ միտքերը կը շարժին՝ բազմութիւն մը միշտ ճամ-րաց կը զանէ ու կը քարէ զէպ ի բառաւորութիւն, երեմն առհմաններու վրային ցաթկեալի...:

Հասուրուութիւնը կը ներէ ուրեմն եթէ լսութիւն կը սկսէնք եւ մէկնութիւն առլու հրաւերքը կը մեր-ժենք ֆուատ խոհեմ Յաշային առջեւ խանարհելով: Զե-ւելին եռարք կտուին արժէքը հարցընելու չէ հապա շատապ կարելու եւ հազներու է զայն որ մերկ անդաշ-ները ծածկուին եւ հեղնակերու ծալքի կէտ շըլան: Վարպետ արհմանաւորը Երեւելի բան կընայշինելոցցն գործուիլ: ամենէ ընտիր զործին աղէտ բանաւորի մը ձեռք չը կ'ընար հրաշակերու մը զուրս տալ:

Մէզի համար կարգ զնելու իղձը եղած կարգու-դրութեանն աւելի կ'արժէ: վասնդի ակներեւ ցայց կը ապա տեսնել աւզողին որ Պօլսի հասուրութեան զոնէ մէկ մասը կամքի հնազանգելու սուլում ունի եւ կ'ուզէ միայն օրէնքի հնազանդիլ: Օրէնքի հնազանդիլ յաւսու-ուութելու հիմնաւոր թէութիւններէ մէկն է. բայց օրէնք կըս եւ օրէնքի: Բոլոր ափեղերքը օրէնքի կը հնազանդի, օրէնքուիլ կը յայտնուի եւ օրէնքի զուրս հոգեւոր կամ անհոգի նիւթ մը չը կ'ընար երեւակայութիւն: Վարդու շի-նութիւն ունի եւ ոչ բարի հետեւութիւն....:

Այս իզչը եւ անկէ եղած շարժումը զովելի են ու-րեմն, թէկակտ եւ առելի սրափ զզայութիւն սեպուին քանութէ միտքի (բէղան) արդիւնք: Բայց ամեն մողավուրդի մէջ սիրար միտքէ կամ խարհարդար առաջ կը բախէ, եւ սցո կերպով կը մէկնարի զէտքերու անսացդ քայլու որ

այնքան զարմանք կը տայ տնիփարձ մարգերու։ Այս ուրիշութեան օրէնքի յարմար երեսոյթ մ'է, վասն զի մարդ կ'զայ խորհեցին տոռջ և խորհարդին ետքը միացն իր զայութիւնը կը փափսիս ի...։

ԵՐՐ Հայերը խորհիւ ակսին այսինքն վիլխափայութիւն մ'ունենան, այն տակն կը համոզուին որ որպատմութեան դէպքերն ալ օրէնք ունին եւ այս օրէնքին դէպահման դնել գետին երկու եղրեսու վրաց թաղթէ պատուալ շինելու քմացք մը կընաց սեպտիւ... Ժողավարդ մը տակն առհմանն; տառջ հայրենիքի առհման պէտք է որ գտնէ, եւ մէնք գետ հայրենիք տունինք...;

Սրբին կամ բանկան զրգութին զահութիւն տարէ
հաեւ, Պօլսի Հաստրակոթթիւնը լաւ կ'ընէ ուրեմն քիչ
մ'ալ միտրով կարգադրութիւն եւ ասխական անափառու-
թիւնը մեղքի ձգերով լոխն զործ տեսնել եթէ յիբա՛ր
կ'ագէս որ իր շարժումը տրիչ քաղաքներու Հաղորդուի
և իր օրինակը ծառացէ լուսուորութեան...: Ազգ մը
ինքնապին չը կրնար լուսուորուին ինչպէս մարդ մը ինք
իրեն չը բաւեր: Ազգերը մարդկութեան հետ ունեն այն
յարաբերութիւնը որ մարդ ունի իր ազգին ջետ: Դադու-
վորդի մը լուսուորութիւնը չարիւու կապաւոծ է ու-
րեմն ընդհանուր լուսուորութեան այսինքն մարդկու-
թեան հետ: Առասուորութիւնը ուրեմն երկու նպաստակ
ունի, — մասնաւորին եւ ընդհանուրին շահը մարդու եւ
ոպղերու կոմը որիչ բառավ ըսկնք Հայրենիքի այսինքն
ուհամասուոր երկրի ու երկրագունդին օգտար:

Պօրուի հասարակութիւնը բայ կ'ընմ. միշտ զայս յիշել
եւ իր գրացն թօթուել այն անհնիթեվ կիրքերը որսնք
ասսորին համար կ'զայս եւ սրբացմով երթեմ. իր պարզի
կրորդի զայրը թեթեւմ թիւնու.

Արթէ Թօսի հասարակաթիւնը զբուծրէն վարուի,
և ինչ իր շարժումը ոտքմանէ և եթէ անշնուն խորչուրդ-
ները իր մաքէ վարանէ, կրտսց աշխատի իրսի և առք
մնացած աղջոցիներու միարի բանալ, իրմէ յատաջա-
զէմ բացմաւթիւնէ մը կամ փոքր խումբէ մը նոր շար-
ժումը և եւս ընդունիլ և ապամթեան բազմանիւ մերե-
նացին կանոնասրապէս շարժերուն օգնել: Արթէ ապպ-
մը մէկ զօրութիւնով չը շարժիր և երթէ մէկորոնիւ չը
բանէլ կիրքի բավ շարժուած մերինոյի մո...:

Խակ եթի, Պօրսի հասարակութեան կոմիքն է զայտիկ
ովես ոսահմանի Թթղթ մը Հասառաւել և Ֆուատ Վահամ
Բաշացին կնիքիք վրան գարնել տաղաջ զայն ոնցնել բաղդ-
ք քաղաք, խոկ եթի կ'ուղէ իր քուրոր մրութիւնը (վասն
զի յայտնի ըրտ որ մրութիւն ունի) ոմար կախներով
կոմ վերիվերոց եռանգով վասնել, չիմակրնել կը զո-
շամիենք գառն չենեւութիւններ ազգին չամար, և մեծ
ամօնթ մայրաքաղաքի բնուկներու որսնք կը յաջուին,
կը խոսվին ոչ տակի բարօրութիւն զանելու չամար չա-
պա վասնցի յայլը և պատկառամը իրենց տորեց ոս-
վարութիւն եղած են...: Քանի տարի է որ այս աղեկա-
ծամը, երեկոն ծանր էրթիմն թիթեւ, չայ միաբար կը
դրագիտ և կ'արգիիք որ յայտնաւ ու բան մը ծնանի...:

Կարդ կոնսոն մեծ տորելք չունին եթե ունին ունին է:

Համազարմասու, իւ Համազելու Համար ողէոք է ուր զիշոքը օրինակ լինծացէ կամ արգիխնաք երեսուն հանեւ։ Ողէոք է որ Համարձակի ըստիւ միսս Քաջաբաներուն։ « Անցէ ինչպէս կը վարուիմ, այնպէս վարուի։ » Պէտք չէ որ ըստ։ « Անցէ ինչպէս կը խօսիմ այնպէս վարուի։ »

Ծառի մը կանոնչ տերեւը պատրի տեսք մ'է, բայց
իր պատըլ միայն սիրելի բնել կը տայ, եւ սիրելի կ'ընէ,
վասնդի տևեն մարդ համբ առնելու վայրինին վայելք
մը կ'զգայ...:

Պօլոսի հաստարակութիւնը սահմանառոր քայլեր սահմանառոր պէտք է որ յիշե նահա թէ սամար չոցի վրաց կ'ասլիք, վատրանզի բարբառթիւն մ'է, ու կը հնարանզի միսագետի մը որ անսանձնանի կոմք տնիք է որ կ'իշխէ կրօնքով ու սերունդով տարրեր շատ ազդեցաւ վրաց....

Պիտի է որ մասնձէ երրեմն թի՛ սուպրին օգր կը ծձէց
սուպրին հացը կ'ուտէ, և սուպրին պիկառը կը հագնի;
Օթեանի կարսութիւն ամի եւ ոչ սուպրութիւնը
վլոց շնորհած սրբատիք, վատնպի ոյն շնչքը սուպրեաց
սուպրեն մըէ եւ ոչ հացը ենի սուն...; Յետին սամիկը տն-
կառ վարձու բանած առնենին մէջ այնպիս ըլ տեղուոր-
ւիր ինչպիս իր շնորհիք հիւդին մէջ...;

Պատրի է որ չը մասնաց թէ առեն կարգի կունոնի հազի
աղստութիսն եւ իրաւունք են, եւ թէ ինքը Պօլար մէջ
արտօնութիսնէն ուրիշ բան չընէի: Հն թօլորք մը կրնաց
նոր թիւրքի մը զրացմին վրաց իր զրացմը զնել և զր-
ացմը բարպարփին անդրն թեսնի բնել...

Ապր վաստակութիւնը կը նայ մերաստին անել համբայ
մը տանիի զինքը և սնամփառաւթիւնը նոր խոր (3) մը
հայ պատրաստեց մասնդիւթրունութիւնը՝ սպառը զօ-
ռաւթիւն ունի զայն եւս առնուու սառանց մեկ մը ակնած է-
ու հրբեք...: Յորպատինի թող տարու և արեմն թեթէ
արժունիները ու թրթորի անզգաւշութիւնը որպեսի
պրուած արտօնութիւնը վասնի մեջ չինաց ու ուերա-
թիւնը զայն առիթ չը բանէ թիւը առեկի երկնայրներա,
հասար մեջ զնելու և, անուզզակի, անոր արդինու որիկը
որպեսին և...:

“Ասխոստինք չեւ բնու բաեւ թէ՞ Թիսրքիցի մեջ Ար-
տապայի ազգաստինչ չը կա և բարու ուրբութեան շնոր-
ու ուրիշ դրսթեան մը վաստ հիմնաած կա առաջաւ.

Սազգի կոր տանը պատմաթիւնի եւ բարքը խօսելու եւ ողովութեալ իրաւունքը կը տան հապատակ պազիրաւ։ Բայց ցու այ մեծ վաստակութիւն չը լայտնեար դիմացի մը, և առանցի արձակ իշխանին կոմիքը կը հայու մէկ հարուստ խարխուր թումբը փլեկ եւ ոտին բան պազիր նոր բամբանեար հասանագուլ։ Այն տանեն երկու բան կը մըր ցինել հապատակնեար։ — ուրագուի կամ գլենքի երթար, բայտեւ մ. մ. Բառոյին զրութիւնը իրօք կատարել է և. մ. Բառոյի զրութիւնը, Արդարոցի մէջ, այսօր որպես չ' չ' եւ Ասխայի մէջ հիմնային անզօրծապրելի է, անդի հասարակ պարտք մը կատարելու աժամա-

թիւն չը կայ թող թէ արիւն թափելու սարառքը որ յետին եւնութբական զոհ մը կրնաց սեպակիլ: Աը մնաց սարեմն խանոքհիլ լուծին ներքեւ եւ զացէ սաքի տակ երթալ: Ըստբերդի և, կարծենք, մնալ ինչպէս ենք քիչ մը ծոելով եւ լոիկ սարսաւով որ դէպքերը կամ միտքը մեզ ուղղութիւն տան եւ կոթներու կէտ մը պատրաստեն:

Աւսկէ կը հետեւիթ թէ՝ աղասութիւնն կամ իրաւունքի կիրասութիւնը սորիշներու կամքէ կը կախուի և ոչ անրանորարելի օրէնքէ մը: Տաց իրաւունքի բանն էսթիւնն է կամքէ կամքարքէ չը կախուի Հայու մարդաննեղձելի կնիքը կամ յատկութիւնը մեղուիլ, վասն զի իրաւունքին էութիւնը մարդու խոհ էութիւնն է:

Նրեւոկացի թէ Պօլսի կամտրիչ քաղքի մէջ պատվիսի իրաւունքը մը կը զանափ եւ ի հարկին կը զարծագլաւի, կամաւ խարսիկ տղերու կը նմանի: Ամսնեան թուրը տղզութիւններու էաւթիւնը խախտելին եւսէ՝ մասնաւի էաւթիւնը պայտա չը թափուց որ մարդ ենէ, իրաւունք բնառէ եւ անոնչ վարսի հրապարակի վրաց: Երբ բազմութիւնը մը արածուաթենէ մը զարկէ է, մասնաւիր այն արածուաթեան տէր չը կրնար բառիլ: Արիշ բառավ մեկնենք մեր միտքը, երբ վիզը լոծի ներքեւ կը պըրկուի, անզանները մարմինէն տեւի ապաս չ'են կրնար չամարուի առեւել ըկրտ վիզի մը համար...»

Պօլսի հասարակութիւնը լու կ'ընէ ուղեմն, կը կըրկ-
նեսք, իր վիճակին պարտզացները միտքէն չը հանել,
ինքնորդիւնութիւնը չը ծախել ուրիշներուն, և ուժ թայլ-
տուութենելն օգուտ քաղել եւ սրբան կարելի է. բան ար-
դիւնուուրել պատցող կամ մեծ մեծ բրդող մարդերը
ազգին սիսէրիմ թշնամի հաւատրով: Հան է փրկութիւնը
և հետեւոսկին Հան նույտ տապաց լուսաւորութիւնը
որուն կացը ընկած չէ ինկած արեւելոց մասքերաւ
մէջ: Առայդ է որ քանի, երանւ տարին, ի մի ը արշալոց
մը կ'առեաւափ հրապարակաւ, բայց սրավհանու տակա-
մին ըղձալի օրը չը ծալեցաւ եւ իր անունը միացն հսոսած
թերթի մը վրաց կը անսունեի, ըսել է թէ իր նշայը ուստ
է եւ յաս անկամմը չը սիսէ բերը, թող թէ բայց: Կը հրայե-
րենք, մասնաւոնդ թէ կ'առելեսնենք ձմբարիս հայրենա-
սէրները լցուր չը բնասել երբէք շփոթի մէջ և յազը՝
անպատճեւթեան. փոթորիկը ուռ ամսիկը կը բերէ եւ
վաստիինը՝ թէ չը առ թէ ո՛չ, յուսահասաթիւն:
Անելի րու կ'ընեն լրիկ հացրենիքին ակար հերկել ուուրը
հունակը ուրիմանելով, որ առաւ հանձ պատրաստուի.
յասթի սասեր անկիւով օր բարի ծառեր երեւան գտն:
Թող յիշեն Վախոնթէնի այն տաւկը ուր ծերունին կ'ըսէ
ժիշապիստ երխասարդներու. «Թուերու թուերը ինձ
կը առօսասարուին աս ծառեռու տառեռու»: (Ա)

Անչ հարկ է պատմել եւ ողբ ծեծել, ի՞նչ բանի կը ծառացէ քերտն խղել երբ միտքերը գտասրի են եւ երբ տանը մարդ չը կայ... Քիթասնեցի մը Համար եթէ շատափառթիւնը չէթանասթիւն է, զրափառթիւնը

անկեղծ տպասէրներու առջեւ, մատնաթիւն ծանրութիւն ունի, եւ ակներեւ ցցց կը ասց որ սիրուելը փառաւորուել կ'ուզեն եւ ոչ հասարակութիւնն շահուն նուիրուիւ...»

Աը Հարցընենք. ի՞նչ կ'ըլլան քաե, նորոգութիւն,
օրինք, կարգ եւ այն եւ այդն, եթէ այսուհետեւ ժողով-
ի անհնարին ըլլաց քանի մը զեվդեկներու պատճառով։
Ենչ կ'ըլլաց իբաւանքը եթէ փաղը տէրութիւնը հրաման
չանես որ ասս, քանի մարդկ տաելի բազիցաց Հաւաքա-
մը ապօքինաւոր գտառուի եւ զենքով կամ բանի ցրուի...
Միթէ ամևն եղած կարգ եւ ըլլալիք կարգադրաթիւն
չեն անհետիք շաւառի եւ առևախունի պէս առանց զիրքի
չեն թպուր Պօլսի Հասարակութիւնն...:

Զը Հաւասարով թո՞ղ քննէ բռնուարաւթեան լինթաց-
քը պատմութեան մէջ եւ Ասխայի որիչ ազգերա քով ու
կը տեսնէ, կը Համազուի որ մեր ենթագրութիւնը այն-
քան անհիմն չէ սրբան կ'երեւի թեթեւ միաքերա...։
Կը լուհնք վասն զի, ինչպէս ըստինք, այս խնդիրին քննու-
թիւնը Հիմնա անպատճէ կը թուի մեզ Յօդուած մը միշտ
սահման ունի եւ սցագիսի ինուիր մը զրեթէ անսպաս-
կրնաց սեսուիր։ Երբ ժողովուրք մը կը յուզուի, ինչ եւ
իցէ առիթով եւ չուզով, իր առջի տեղը չը կընար զբու-
նել երրէք։ Եթէ ամ շունի առաջ երթարու, նոր բակի
մը մէջ կը աեղաւորուի, հիւանդի պէս ուրիշ տնկողին
կը խնզը երեւակացերազ թէ նոր ծածկոցի տակ հի-
ւանդաւթիւնը ու վիշտերը պիտի կորուընեւ։։ Պատիր
տեսի գարմանը արիչ տեղ է եւ մանաւանդ որիչ ծեռք...։

Ալ բնեաք որեանի և եկածը կ'ընպատճանք ինչ չորդ
և խօսիլ հըր զէպօքը շն ազեր բաել ևս ամեն որ մեր
բառներան իրաւոնք կը տան: Կարելի է թէ մեր այս
երկու խօսքն ալ ծառ մեկնաբն և չը հասկցակի ըր-
նու: Հագ չէ: Հայրենիքին շահը կ'առղէք որ գոնէ՛ այս
երկու խօսքը զբէնիք և վասնիք զանգակը մեղմիկ հրն-
չինք: Խնչոր չենք ըսեր, չենք ազեր ըսերու կոմ
չենք կրնաք ըսերու գուշակիթիան կը թաղուաք: Քաղաքին
կրթութիւնը կես քերնամ կը տափառէ:

Պօլսի հասարակութիւնը պցնքան կրաելէ և վըր-
գովուելէ ետիւ. Նորին Վահեմաթեան Յատառ Բաշյին
ասորազրաթիւնովը զահ կ'ըլլոց և երտիսատպիսու-
թիւնը կը քարոզէ: Պամելիի համեստութիւն: « Բաղզում
աշխատուցաք եւ կալաք... զբացմի: » Պօլսի հասարա-
կութիւնը Նորին Վահեմաթեան բժիշկը իրեն զբախ
կ'ընտրե, եւ զեռ չը շինուած տաենին սիետ կը դնէ զին-
քը անշուշն զիստ ցաւէ աղջանելու և բոլորովին առազ-
չութիւն գտնելու միտքով: Անելի զամելի հեռատեսու-
թիւն: Եթէ բժշկութիւնը քիչ անզամ կը բուժէ, լաս-
զիստուն մը, երբեմն ցաւերը կը մեղմէ, եւ շատ անզամ
սիրտուրը կը միախթարէ: Մեր կրած սրտին այս միախթա-
րանքը կը պահուրէ: Պօլսի հասարակութիւնը տուու-
զան, նորհակու ենք մեծապէս:

Այսինքն Վահագութիւնը ֆուռաս ու շամ Բաղչան Օսմանեան
պետական թիւնն, որ սահման է ունի, երեւ էլի տիրագութիւն-
կան թիւնն:

(1) Mes arrière-neveux me devront cet embrage.

թէ մէկը կրնաց սեպտիւ յիրաւիք: Նորին Ասենապետաթիւնը, որ ոտքման ունի, Հայերուն առջի կարգի քթիչին մէկը կը քարոզաի մէկ բերնավ եթէ ու մէկ որրոշու:

Եթէ Նորին Ասենապետիւն եւ Նորին Ասենապետաթիւն խնամքավ ամէն բան չը կարգապատի եւ կիսումնա: Հայուսանը պի չ'անու ըստէ թէ կենափի առըր եւ կանգամի նիսթ չը կոյ Պօլի հասարակութեան մէջ: Եթէ Նորին Ասենապետիւն զօրութիւնը եւ Նորին Ասենապետաթիւն վիրարցմի թեր Հոյու Աղին աւերնեցու վիր չը հանեն, ըստէ թէ զայսապարագաւածենք արաւուրա ուրիշ Ասենանի մը բաղուիի կոմ ժամանկի թերն:

Այս չ'մեր ոիրուի համազարի, Յաւուս Վեհ Յաւչին հայասիրաթիւնը յայս եւ վիրարցմ Ասենապետին դիսութիւնը խրախոյ կը առն մեզ: Թշնամի ոիրում մէ միայն կառկածի երթարու կը համարձակի: Անք բնորհարատմէն, հատասի ենք որ շատ չ'անցնիր Հայաստանի կամումը կամ վերսարին ճնշունը կամ յարութիւնը ունեներու վասքը պիտի անենանք Յաւուս Յաւչին Ասենաթիւններքւու Ապրթեան ընկերութեան վաղեմի անզամներէ մէկան շնորհավ:

Այս Նորին Ասենապետաթիւնը Պարքէ եր եւ Պարքէ մը Ծքնիէց...:

Պօլի հասարակութիւնը կոյց չը կիսէր առմունուոր իր գիտու վրաց Պարթեւ մը կը բազմի եւ փինիկ թը ըստնը իր բարսրափրը կը թեսարկէ: — Աղին թուշտն, գիրատին ծներու նշան...: Այսպիսի վաքր ապիսութիւն մը շատ ներկի եւ իրեն այն քանի մեծ եւ զմուռին պիտի անզամներէ մը ծաղագիւրդ մը շարժեւ...:

Յայց ինչո՞ւ Պարքէ մը էսթիւնը երեւան կը հանենք սուօր եւ մեսամ ընկերութեան մը փաշին կը թօթուենք գրիչի ծայրով: — Աւումնակրի յուկ հետաքրքրութիւն, որ կ'ուզէ յացնել ապդին թէ առ յիշութիւն ունի եւ հրատիւ Նորին վիրարցմ Ասենապետաթիւնը որ միջեալը յիշերու աշխատի ընտրութիւնը մը չ'անցնի առաջանի առ մը եւ որպարելի տեղ զաւուն մը արաւի իրեն Տեր Հայուն՝ մը բահրաւ միարերուն...:

Նորին Ասենապետաթիւնը մէկ պիտուին անձ անօինէ: Նորին Պարթեւ թեան վրաց փաքը ի շատէ զովիի անզեկաթիւն ունինք եւ շատուր կը հասանան որ Պարթեւ անձ մը չ'թիթէ: Ար հասանիք:

Եթէ Նորին Ասենապետաթիւնը իր հին պարթեւութիւնը մոտնայ եւ Հայուսանի շահը կամ վասքը իր շահ կամ վասքի զահէ, Արեւմատքը կը բոնապատի, վասնգի Հայրենիքի շահը ամեն ակնածութիւնէն վեր կը վասէ Այս անուայի կը բարեկամունիկ բահրաւ, Ասենապետ առնոււ Պարթեւին առջեւ դնել եւ բարը ապգը հրատիւ որ պատէ, եւ եթէ պակասուուր վանուի, զայսապարագէ իրէ: Նորին Ասենապետաթիւնը այս առնամը չը

մերժէր, կարծէնք: Եթէ այս առնամը բառի խաղ է, ինչ պէս ամսնաք կ'ըսեն, մեղի համար բառի խոր չ'ենք ընդունիք ապգացին զործեաւ մէջ և կ'ուզենք որ պաշտօնուոր մը իր պաշտօնիքին արժանաւորութիւնը պատէ...:

Պօլի հասարակութիւնը զինքը վեր հանեց որ աւելի լու աւելինէ հօրիդոնը ու բաղմանթեան վրաց հնիկ, եւ ու որ զինքը մասնայ, պարտքը մասնայ, ապգը մասնայ եւ հարար նայուածքով վար մնացող ապգացինները շտփէ: (1) : Նորին Պարթեւ թիւնը հաւատափ կրնաց ըլլար որ Արեւմատքը առ շափ անի եւ զայն վատերացացեր է Բարիկի պատերա վրաց զրուած մեթրավ:

Մէնք մէր կողմէ մէծ յայս անինք որ որի Պարթեւը զգօն Ասենապետին հակասութիւնը չը պիտի ըլլաց հարու շարատակութիւնը, եւ վաստէ ենք որ երիտասարդի ուորք հուը բակալին չ'է մարտծ իր որաբն մէջ եւ փարձերու մախիրին ներքիւ բերքի առքութիւն մը կը որ որհամի միջաւ:

Կը ապասնաք արքեւն որ նորին Ասենապետաթիւնը ուսիթ այս մեզ զավելու եւ ոչ երթէք պարաւերու:

Այն տակն գացէ Պօլի հասարակութիւնը համազուի որ եթէ Արեւմատքը գիտէ խոտիւ գտանէ եւ երեւն հարուածներ տալ, զիտէ նաեւ շցել եւ վատէր, երր զրգութերա արժանի մորթ մը ձեւքին տակ կ'իջնայ: Խոկ ինքը յառ կ'ընէ, վերջին անգամ կ'ըսենք, ամենապետ Արարացին պէս վեց որ յազնելէ ետեւ համազարութիւն չը բնոտէր, անզոււ աշխատի, իր վրած ուշմանէն ենէր, Հայրենիքի սոհմանին մատենալ եւ աղբաթեան հիմին համար թաղթին ուրիշ նիսթ մը հնարիւ....:

Վարդա արքարածները հարկու պակասաւոր են եւ կարուութիւն անեն միջաւ պետականերու: Արդ բարձնաթիւն մը իր բրածը կը որբագրէ, զրեթէ զէնք իր որքէ, կը մաքքէ եւ կ'ընզունի ի վերջէ ոյն վացլութիւնը որ լուսուորութեան միջոցը կրնաց սկսաւի:

Ա. ԱՊԱՌԱՅԵԱՅԻ

ԿԱՅՈՎՈՒՅՈՒ Գ Ի ՀԱՅԱԲ

Ամէն մորդ զիտէ թէ առշմանաւոր Տերութիւններու մէջ ամենատարի Ապրացին կամ Օրհնուորի բառուն յազ զովի կը հաւատափ, եւ ակրաւթեան Պարտիւ հայ մը կը հրատիւ որ պատիւ առ պատասխան, մազովի Ռւզերձ մը (Բրոժ ա՞նորէն) շաբագրեաւ:

Այս ապրի Ֆրանուացի Օրէնողիւ մազովը մնանուուրագին հետաքրքրութիւնը յարժ վան զինուոր ընաց երեւնի բառեցու եւ վան զի զիմնորութիւնը հիմն երեւնի իրէնիք:

(1) Տօւշ.

անձեռու բերնով կը յօցանէ իր քաղաքացին էտթիւնը։
Պ. Թիկը ասալ ասարի լուրէ և ամեւ այնպիսի ողիով հա-
վաեմութեամբ խօսի սկսու, որ թշնամի ու բարեկամի իր
վրայ մատ խածին ինչպէս կը լսէ սամիկը։

Ամսուս Գին Օրէնողիր ժողովի գահապեալը, Պարսի
զաքս առ Մօրնի, Աւղերձը Թիւյլը իր պարապ տարա-
և առլորտան հանդեսէն և ամեւ Նորին Վէհափուու-
թիւնը Ուղերձին սրատափան ըրաւ հետազոց կերպով։

«Պարսի Վահապեալ»

«Աւղերձը որ ինձ Օրէնողիր ժողովին հաւանաթիւ-
նը կը ըերէ, խորին կերպով սիրախ բերկութիւն կը
տայ: Օրէնողիրներու ընարութեան վատերումին և Աւ-
ղերձին վրայ կատարուած վլձերը երկար ու հիմնաւր-
եկան, և թեպէս զործերը ոց սովորով երկը ամիս եւ
մասցին սովացն այս վլձերը անօպուս չ'են կրնար սե-
պուի: Եւ յիրուի՛, ինչ են այս վլձերու յեալին ար-
զիւնքները: Ասիս այն բամբաստթիւնները, որոնք
վարպետութեամբ տարածուեր էին, անչետ եղան, եր-
կրորդ՝ Տէրութեան քաղաքականութիւնը տեսի յու-
գասաւցաւու, երրորդ՝ առելի նուի իրական եւ խաւ մեծ
մաս մը (մուօրիթէ) կազմաւցաւ մեր հիմնողութիւն-
ները հաստատն սրաչերու համար:

«Անո՛ մեծ բարիքներ զորոնք ձեռք բերինք, վասն
զի՞-այնքան ազգի ազգի պետութիւններու անօպուս
փորձը ընելէն հաւա, մեր հայրենիքի սուաջին հարկու-
տութիւնն է անիրզութիւնը: Հազի մը վրայ, որ
սիրութիւն չ'ունի և որ միշտ տակու վրայ կը խաս-
նաի, տեսուոր բան մը հիմնել տնկարելի է:»

«Արգո՛րեւ ինչ է տեսուծնիս վաթուան տուրի, ի-
մեր: Տեսանք որ տպատութիւնը, քաղաքական կողմե-
րու ձեռք, կործանումի զինքը, ուրիշ բան չէ եղած, ու-
նկէ տնկուե օրօրումներ կը ծագէին, տակէ կը հետեւը
նուի որ, կարգ ըստ կազզե, իշխանութիւնը կը զորեր
տպատութեան ներքիւեւ տպատութիւնը կը զորեր անիշ-
խանութիւնն տուի: — Այսու հետեւ սցանէս չը սիստի բր-
աց, և վերջին տարիներու օրինակը վատապ կը հաս-
տառաւ: թէ հնա՛րին է տպատութիւնը իշխանութիւնն հետ
հաշուեցընեւ, և թէ այս երկու սկզբունքը իրարաւ հետ
ովնքան անհաջո չ'են որքան երեւցաւ երկար տակն շատ
մորդերու:»

«Ատուգովէս բերքի գորզացումը փորձի սրուց է,
և իրեն շատ քայլ տանեւ տալու համար անիրու և

սիսրեմայով յարձակումներ հարկաւար չ'են հապու որր-
տուպին միութիւն Տէրութեան և մեծ մասին հետու հոյ-
րենիքի ուրով կը վատուի և որ բարմութեան ունացն
ուրէն չը մոլարուիր բնու:

«Ապասենք ուրիշն որ միուրանութիւնը և Ժամա-
նուկը կուրելի եղած քարութիւնները տան: թող
որուական (շիմերիք) բաւութիւն մը գանելու պատիք
յացը վասանցի մէջ չը զնէ, միշտ ներկաց բարութիւնը
զորն որ սիրավ եւ միաբար հասանաւելու: կ'աշ խստինք
մէկուել: Արկուքիս ալ մէր իրաւոնքը սրահներ, զն'ք,
Տէրութեան քայլը լուսուորիւով և իր բրածը զննելով
ու ես, ձեռնարկութիւն լուելով ոյն տան բաներու
որոնք շահաւատ-էն Ֆրանսոսի մեծութեան և բարօրու-
թեան:»

Արեւնաբը իրաւոնք չ'ունի ուս ոց մը քաղաքացին
խնդիրներու զրապի և չետեւովին Նորին Վէհափու-
ութեան խօսքերու ձանրութիւնը քննել: Ասոմի իր
բարը ոշազրութիւնը կ'ամփոփէ քանի մը տողերու
վրայ որոնք, կարծենք, Այլեւնաբըին սպամի կ'ընեն:
Սուպիւ չ'ինք զուշտկեր երբ Ազգային անուն յօլուածը
կը շարուէր և երբ մէկ ամիս տատջ զայն կը գրէինք
թէ՝ Նորին Վէհափուութիւնը մեր քանի մը տողերու
հաստատութիւն պիտի տոց իր տղնիս խօսքերով (1):
Պօլսի հասարակութիւնը կը հրատիրէինք որ լցուր չփո-
թիմէջ չը բնուուէ և իր ողելուզամներու վերջ զնէ, որ-
պէս զի հայու միաբը բան մը արտազրերու ժամանակ
զանէ: Նորին Վէհափուութիւնը նցն յօրվորը կ'ուզգէ
Օրէնողիր ժողովի անզամներու և զուցէ մեզն առելի
յաց անի որ իր յուսթի խօսքերը տպատճներու
վրայ չը պիտի իցնան:

Ա. Ա.

ՄԱԿՐ Ա. Ա. Բ Բ Ե Ր

— Օրոգիր մը հետեւ հոլ ուղիկութիւնները կը շրո-
ւարուիլ:

Երկրի բարը բնուկիներուն թիւն է 4,288 միլիոն
Այս թիւն 369ր Ավզկառեան սերունդին կը վերտորիր.
552 միլիոնը մօնկուի սերունդին, 490 միլիոնը հնդիկ-
աներինեան սերունդին և 476 միլիոնը մօնկու սերունդին:
Այս և այլ սահմերը 3,730 լեզու կը խօսին և հազար
տարրեր զատանութիւն ունին:

(1) Ce n'est pas sur un terrain sans consistance et tou-
jours renoué qu'on peut fonder quelque chose de durable.

Վէկ ապրուսն մէջ 333,333,333 մարդ կը մեռնի որ բայլ է որը 94,554 ժամար 3,730, բազէն 60 հոգի և մասք բազէն 4 հոգի. որ բայլ է առեւ թէ մեր սիրափ տան մէկ բախումը մէկ մեռելի կը պատասխանէ; Դնունզի թիւր գրեթէ նոյն համեմատաթիւնը տնի:

Կեսնքի միջին տեսութիւնը երասն երեք տարի է; Վէկ քսուորզը կը մեռնի եօթը ապրւըն, առաջ և կեր 17 տարւընէ տառաջ: Հազար մարդէն մէկը մինչև հարիւր ապրի կրնաց համանիւ. Հինգ հարիւրէն մէկը մինչև ինսուն և հարիւրէն մէկը մինչև վաթուն: Կարգուծ մարդերը չը կարգաւաճներէ տեղի կ'ապրին: Բարձր հասակով և կազմով մարզը տեղի բախս անի երկար ապրեւա: Հազարէն Յօք միոցն կը կարգաւն և հարսնիքները մասնաւանդ զեկուեմքեր և յունիս տվյալներու մէջ ստեղծ կը տեսնուին:

Գարուն առն ծննած զաւակները բնդհանրազին տեղի տառի և տառզջ կ'ըրտան: Ծնունդը և մաշնը ստեղծ կիշեր տան կը պատահէն: Երկրիս բնակներէն միոցն աթերարդ մասը պատերազմի կամ զինք կրելու արհեստին կը ծառացէ: Երկար ապրերու վրաց մեծ ազգեցութիւն անի ամեն մարդու արհեստը, զար օրինակ, հազարի մը վրաց հաշուելով, քահանաներու համար կը դառնուի հԶ, հաղակարծներու համար 40, խանութպահներու և բանաօրներու համար 33, դիմուոններու համար 32, պաշտօնեայններու համար 32, փաստարաններու համար 29, վարժապետներու համար 27 և բժիշկներու համար 24, ինչպէս կ'երեւի կենները պաշտպանողները տվյալն ստեղծ կեններէ կը զրկուին:

Երկրի վրաց 335-րդիւ արկանաց կը զանախին, ծ միլիոն հրեց, 600 միլիոն այլ և այլ կրօնքէ, 460 մաշմահայ և 200 միլիոն կոստաց: 170 միլիոն քարթովի կը հաշուի, 76 միլիոն հերձուածք և 80 միլիոն բրոթեստան:

— Հանդէսի մը մէջ կը զանախի հետափաց թիւներ սրանք ֆրանսացի մալուգուրդին բազմութիւնը կը յայտնեն զարուս այլ և այլ տան: Այս թիւները պաշտօնի հրասարակութիւնը մէջ կը գտնուի:

1801ին ֆրանսուս աներ 27,349,003 բնակիչ, 1806ին 26,107,425, 1821ին 30,461,875, 1830ին 32,569,223, 1836ին 33,540,910, 1841ին 34,240,178, 1846ին 35,400,486 1851ին 35,783,059, 1856ին 36,059,364, 1861ին նիւ և Ասպատանակները մէջ ստեղծ պատուի 37,386,313, կոտ 36,717,254 հին 86 նահանգները միոցն հաշուելով:

1801ին մինչեւ 1816ը անամը եղած է 86 նահանգներուն համար 9,368,251 որ ըստ է 34,2 0|0:

Բանակներու թիւը կրկնապատճենուած համար հաշուեր էն որ 122 առքի պէտք է:

— Յորիզի հիւանդատաւուններու անառաւթիւնը հարիւր հազար հիւանդի զարման և հարիւր հազար արշանկի ազնաւութիւն ըլեր է 1863ին: Տասիրիս հազար ծեր, հայմ և ինչ պատապարեր և առան և չորս հարար մանկարի, լքուած կամ որոր, խնոսեր է:

Այս անառաւթիւնը կը ծախաէ ամեն տարի հինգ միլիոն հիւանդատաւուններու համար, չորս և կէս միլիոն հիւանդի օթիւաններու համար, երկար ու կէս միլիոն արդարներու և չորս միլիոն ազգատաններու համար:

1804ին մինչեւ 1814ը այս անառաւթիւնը ինը միլիոն փրանքին առլի եկամուտ չ'ունէր, այսօր եկամուտը գրեթէ քսան միլիոն փրանքի կը համար: Տնակութիւնը իր նորասակի համաներու համար կը զործածէ 752 բժիշկ, վերաբաց և այն. 500 մարտապետ և 3,000 ազգի ազգի սպասարներ:

Այն անառներուն միոցն օկնութիւն կը արտի սրանք երկու տարիի: ի վեր բարիզ կը բնակին:

— Անզիայի ծովացին բօսան 96, չոպենաւ ունի սրանք 140,006 թօնելութա կը քաշէն և կը ներկացացը մին 36,000 հազար ձիու զօրութիւն: Ամենէ մեծ չոպենաւ է լիսորիս որ Քիւնարու ընկերութեան ձևու քայլ ներկեօրքի երթեւելը կը կատարէ: 3,800 թօնելութա կը քաշէ և հազար ձիու զօրութիւն տնի:

Ամենէ փոքր չափենաւն է Վիլիկ ըստածը 309 թօնելութացով և 128 ձիու զօրութիւնով. Սաթանաէ մինչւ Տուվը կ'երթեւելի և իր արագութիւնը կարգէ զարու կը սկզբուի:

Այս 96 չոպենաւներու վրաց 8,000 նաւատի կ'աշխատին սանց հաշուելու Բութ օֆֆիսի 33 պաշտօնաւորները:

Խոկ Անգլիայի բորբ նառերու թիւը կը համար մինչեւ 28,440ի սրանք հինգ միլիոն թօնելութա կը քաշէն և ունի 228,000 մարդ և փոքր նաւատի: Անգլիայի այլ և այլ վատաննաւթիւնները 40,930 նաւ կը զործածէն սրանք մէկ միլիոն հարիւր հազար թօնելութա կը քաշէն և ունին 76,000 նաւատի: Ընդ ամենը 39,000 նաւ, վեց միլիոն մեւլի թօնելութացով և 305,000 մարզավ:

Ֆրանսուս անի միոցն 45,000 սաւագասաւ նաւ և 330 չոպենաւ. իր ամեն նաւատիներուն թիւը հազիւէ հարիւր հազարի կը համանի:

— Քաղիթօրնիացի բնակներէ մէկը հետափաց կերպը հասրեր և պաղարեր ծառերը սուողելու համար: Հին շատանի մը կառը երկու երեք անգամ ծառին բարուիր կը վաթթէ և երկու ծայրը աւազանի մը մէջ կը խօթէ: Աւազանի միշտ ջարուած և և քիչ մը վեր զրուծ պիտի ըլաց սրպէս զի առաջամը կանանաւոր կերպով գործարքարի: Որպիր մը կը հաստատէ թէ այս կերպը ծառերը արաւ կը սրանք նաև ինչ վնասաբեր սրպերէ:

— Հետաքրքիր մարդ մը չը զիտնալով ինչպէս տառի տնինել սկսեր է մի ու մի հաշուել թէ որ քան տառելու, խմելու և զրունելու խանութ կոց Պատթիցէ մինչեւ Մարքին ըստած եկեղեցին:

Գարեր է,

Հարիւր չարս խոփի,

Քառասւն և չորս զինհատն,

Երեսուն և ինը խօսեան,

Տառ եւ մէկ թառը,

Երեք օրագիրներու թանգարան:

Դաշնակեր է որ պատրիարքներու երկու կողմը հաստաբաթիան չ'ունին ոց մասին: Գոյզ թիւերու կողմը վաթառն եւ ութի խոհին ունի եւ անզողդ թիւերու կողմը երան եւ վեց միան:

— Եսու մարդ կը գանգոսի երկաթուղիներու վրաց եղած դիստաճներէ եւ չողիիննզովք տալալ ի՞սփառաց ձիէ կոտքերը: Օրագիր մը այս տեսակ մարդերու խրառ տարու համար հետապաց թիւերը կը հրաժարակէ: Բուրուր Ֆրանսացի ուղիներու վրաց հանգիստած դէսպերը,

1802ին, 165 մեռած եւ 316 վիրաւոր:

1824ին, 243 մեռած եւ 538 վիրաւոր:

1834ին, 428 մեռած եւ 290 վիրաւոր:

1840ին, 204 մեռած եւ 339 վիրաւոր:

Միւս տարիները քաստուն տարւան չար մը տաներով, միջին թիւով կը տան 96 մեռած եւ 220 վիրաւոր ու թիւ Հորիս 46,000 համբարդի վրաց:

Երկաթուղիները ուրուսաքամինտարի տառն եւ ինը միլիոն համբարդ կը կրին, իրարու վրաց հաշտելով տոկէ նուազ զէսպերու ուեղի կը տան, բայց առելի կը բամբաստին վասն զի հնութեան բարեկամները անցեալին կողմը հոցերու կը քայլէն վեզ ի մաշ:

— Անզգիայի Բանային տառեառ թեան ձևուրով զրոյած համականերան թիւը վեց հարիսր հինգ միլիոնի համար է անցեալ տարի: Մարզու զրութ հաշտելով կը զանուի Անզգիայի համար 23, Ակովիայի համար 19 և երլանացի համար 9: Այս անտեսաթիւնը բաշխու և նոււ հօթմանամ երեք միլիոն քատիր, տան եւ չար միլիոն զիքի ծրար: Վհարեր է տան եւ հինգ միլիոն ինցոցի մասուն թէ Անզգիայի եւ թէ վատրանդի երկիրներու մէջ:

— Ժաւունալ ժեներալ ար Շենքիմբի և ար լու լիսպերի բառած հրամագրական թիւնը կ'ըսէ, թէ Յարիզու Ազգային Պրագունին մէջ երկու միլիոն տարուած զիքի կ'աց, երկու հարիսր հազար ձեռազիր, երեք միլիոն օրոսկիր, նկար եւ հինգ հարիսր հազարին առելի անզամբաթեան ուրագի միլիոն երես, թուզ թիւը, առաքեր եւ ոցին: Այս թիւերու մէջ չը հաշտեիր հնութեան եւ միականերու թանգուածնը:

— Կեվ-Եյորը չերակու լրացիրէն վախ կ'առնենք չետապաց թիւերը:

Ամերիկայի պատերազմի ուկուի, մինչեւ այսօր հարիսր հազար մեռած եւ չորս հարիսր հազար հաշտ զինուոր կը հաշտի: Արհայ լառիլ թէ երկու կողմին կը տաճացածքիկառասպ 500,000,000 տօրութիւն առելի է (25 միլիոր 545 միլիոն ֆր.) տուատուրի մէջ եղած վահուր կը հանի մինչեւ 400,000,000 տօրութիւն (500 միլիոնէն առելի):

Սօֆիթ անուն հրաժարակ միացն առան եւ մէկ միլիոն տօրութիւն առելի նուռ եւ բնուն կործաներէ: Առևու հրաժարակ կը պարծի թէ Յօֆիթ է շատ վեր է իր բառածներու:

Մէկդի ձգեւով զարծերու դադարամեն ծնած վնասները, միացն պատերազմի ծախսը կը հանի հինգ հազար միլիոն տօրութիւն, (26 միլիոն ֆրանք): Այսոց բնունք մէր կողմէ: Ամերիկացի ակրութիւնը այս ահազին զամարը ծախսերու համար կարու չ'եղաւ վախս տաներու Արուպացին....:

— Անզգիայիք, Արտագներու պիս, աղնիս ձիերու վրաց մէծ յարգ եւ սէր անին եւ կարգէ զուրս սասակ կը միխեն իրենց ախունին համար: Աօր Սթամֆորդի տիւուը, ծախսու ելած օրը, 754,700 ֆրանք որդեր է: Երկու տարեկան երիւուր մը 133,000 ֆրանք, որիշ մը տան եւ աթի ամսաւան, 89,000 ֆրանք ծախսեր են:

— Մտածկանկարի մէջ խովանթիւն կադ: թագուհին թագաւորը սպաննել տակը եւ թագը յափշտակիր է, կ'ըսէն: Փասքի ուեր՝ որ երիկի մերին կը յուջուրի, բայց եթէ այս կերպավ կը զուտիւը փասք կը դանի, եթ սոսմաքաւ մէծ զրկումով մը պիտի տուզ տանու: Ժաղավորը ու հմանալորու թիւն մը շնուր է, որու տաջի յօդաւու կ'ակսի այսուին:

ԹԱՐԱՎՈՒՅՆ 04 Յ 25 ՊԵՏԵ ԽՈՒՂԵ

Խնչ նոխառնեռութիւնն, ոց առհմանուած ժարավորը կը վախնաց որ իր թագուհին Կոյի պէս զինով չը յրացնուի, համեստութիւնը թէ հնամաննէ, եւ անհնազներու նոցուածքը չը վիրաւորէ, չորս վրոցէն նետերով....:

— Անդլիոցի մէջ 2,416,478 ձի կը հաշտի: Մէկ միլիոն երկու չարիւր ։ Հազարը մշակութեանն կը զործածութիւնն է: Անզգիա խոսնուրով մը է հին նոխառութարումներու եւ ազգու կործիքներու: Դիս այսօր զինուր մարտկելու ործնքը կը զործութիւն զոհէր կ'ընէ: Որոպիրները քանի մը զինուր կը յիշէն սրնք, թեթէ յանցանքի մը հանիար, մարտկենքի հայի տուեր ենչ: Զինուորը ծեծէի: Անզգիայի պատին պատի չ'ընէր, եւ Անզգիայիներու բարքին վատ բիծը կը հնոց անուրի:

— Անզգիայի մէջ բարրուրուսութիւնը չոտ համեն աղինի զայսութիւններու քավ կը ունանի: Անզգիա խոսնուրով մը է հին նոխառութարումներու եւ ազգու կործիքներու: Դիս այսօր զինուր մարտկելու ործնքը կը զոհէր կ'ընէ: Որոպիրները քանի մը զինուր կը յիշէն սրնք, թեթէ յանցանքի հայի տուեր ենչ: Զինուորը ծեծէի: Անզգիայի պատին պատի չ'ընէր, եւ Անզգիայիներու բարքին վատ բիծը կը հնոց անուրի:

Համարուսաւ:

Ու ԹՌԻԲՈՒ.